

ՀԱՏԸՆՏԻՐ ԷՋԵՐ ԼԻ-ԹԱԻ-ՓԷ
ԲԱՆԱՍՏԵՂԾԷՆ

ԲԱՂԳԱԻՈՐ ՀԱՆԳԻՊՈՒՄ ՄԸ ՀԱՄԲՈՒՆ
ՎՐԱՅ

Շքեղ ճիւղ մը վրայ հեծած էի՝ խրոխտ ու շնորհալի գնացում: Ան կը քայլէր ծաղիկներուն մէջէն, գոր գարնանագեղ ծառերը քամբուն վրայ լիայորդ կը թափէին:

Եւ տեսա փակ կառք մը տեսայ որ դէպ ինծի կուգար, մին այն կառքերէն որոնց անունն է «Հինգ ամպ»... Երբ իմ բովէս անցաւ, անոր անիւները մտրակիս ծայրովը թեթեւօրէն շոյեցի: Այն ատեն, մարգարտայեռ վարագոյրը կէս բանալով, գնայլի ինն մը իր ժպիտովը զիս շլացուց:

Յետոյ, անհետանալէ առաջ, գաղտագողի շարժումով մը ինծի ցոյց տուաւ հեռուն կարմիր տանիքով բարձր տուն մը... Ու կարծես թէ ըսել կ'ուզէր՝ «Ձեր փոքրիկ աղախինը հոն կը բնակի...»:

ՍԻՐՈՅ ԱՐԲԵՑՈՒԹԻՒՆ

Հովը մեղմօրէն կը շարժէ, Ջուրերուն Պալատին շուրջ, նունուփարներու ծաղիկներն անուշահոտ:

Քու-Սուի ամենաբարձր տամալիին վրայ կարելի է նշմարել թագաւորը Լուի, մեղկօրէն ընկաղմանած:


Անոր առջեւ, Սի-Շէ, գեղեցկութիւնն իսկ, կը պարէ, անգուգական շնորհով մը, փափուկ եւ վատուծ շարժումներով:

Յետոյ, այդքան հեշտականօրէն խոնջ ըլլալուն՝ կը խնդայ, եւ, նուազկատ, կուգայ՝ արեւելի կողմը՝ արքայական անկողնոյն ըսպիտակ յատկաբարէ եզերոյքին կրթնիլ:

ԹՈՂՈՒՆՆԵՐՈՒ ԵՐԳ՝ ԻՐԻԿՈՒՆԸ

Ջով հովան մէջէն, թռչունները գուարթօրէն կ'երգեն շեղագիծ ոտներուն վրայ:

Իր պատուհանին վանդակափեղկին ետեւ, մանկամարդ կին մը, որ մետաքսէ կերպասի մը վրայ փայլուն ծաղիկներ կը բանի, մտիկ



կ'ընէ՝ բռնչունները որ ուրախութեամբ իրար կը կանչեն :

Գլուխը կը բարձրացնէ ու բեւերը կ'իյնան վար . միտքը մեկնած է դէպ ի ան որ երկար ստեղծ է վեր հեռուն է :

«Թռչունները գիտեն սեբեկներուն վրայ իրար գտնել . բայց արցունքները որ դեռատի կանանց աչքերէն կը թափին ինչպէս անձրեւ մը փոքորիկի, չեն կարող բացուկաները ետ կանչել» :

Թեւերը վեր կ'առնէ ու գլուխը կ'իյնայ իր սսեղնագործութեանը վրայ :

«Ոտանաւոր մը պիտի բանիմ' ծաղիկներուն մէջ այն պատմունքանին գոր իրեն համար կը յօրինեմ', ու բերես տատերը անոր պիտի ըսեն որ վերադառնայ» :

ԳԵՏԱԿԻՆ ԵԶՐԸ

Գեռատի աղջիկներ մօտեցեր են գետակին . նունուփարներու թաւուտներուն մէջ կը խորասուզուին :

Ձեմք տեսներ գանոնք, բայց անոնց խընդալը կը լսենք, ու հովը կ'անուշահոտութի անոնց հագուստներուն մէջէն անցնելով :

Ձի հեծած երիտասարդ մը կ'անցնի գետակին ափունքէն, աղջիկներուն շատ մօտէն :

Անոնցմէ մին սրտին տրոփելը կը զգայ ու դէմքը կը գունատի :

Բայց նունուփարներու թաւուտները զինքը կը պաշարեն :

ՁԿՆՈՐՍԸ

Հողը ծծեց ձիւնը, եւ ահա սալարեմի ծաղիկները կ'երեսան նորէն : Ուտենույն տերեւները նորածոյլ ոսկիի կը նմանին եւ լիճը արծաթէ լնի մ'է հանգոյն :

Այն պահն է որ ծծումբով փռչեցանուած թիթեռնիկները իրենց թաւաշիւն գլուխը ծաղկանց սրտին վրայ կը յեկուն :

Ձկնորսը, իր անշարժ նաւակէն, կը նետուկանը որ ջրին երեսը կը բեկբեկէ :

Կը խորիի էնոր որ տունը կը մնայ, ինչ-

պէս ծիծեռնակը իր բռնիին մէջ, էնոր գոր քիչ յետոյ պիտի երթայ տեսնել' անոր տանելով սնունդը, ինչպէս կ'ընէ ծիծեռնակին այրուն :

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻԻՆ

Աշնան պայծառ լուսնին տակ, յուզեալ յուրը նաւակս կը ցնցէ : Մեհաւոր, կը նաւեմ Հարաւի լնին վրայ, ու ներմակ յատուներ կը բազեմ :

Ո՛հ, ի՛նչ ազուոր է ներմակ ծաղիկը լուսուի... Ի՛նչքան փափուկ է ու ամայելի : Հրավառ փափաք մը զիս կը լափէ անոր խոսուովանելու տարփանքը գոր ինձի կը ներշնչէ...

Աւա՛ղ... մահացու տրամուրիւն մը սիրտըս կ'ընկուզէ... Նաւը կ'երթայ յորձանքէն քշուած, հեզնոտ ջուրերուն վրայ, որ գայն իրենց խաղալիք կ'ընեն :



ԱՐԳԻԼՈՒԱԾ ԾԱՂԻԿ

Անհոգ երիտասարդը, որ կայսերական դամբարաններու նամբուն վրայ կը բնակի, ոչ հեռու արեւելիի Ոսկի Շուկայէն :

Դուրս կ'ելլէ տունէն, իր արծաթաբամբ ներմակ ձիուն կշաւոր գնացում : Յետոյ կ'արձակէ գայն քառատրոփ' գարնանային հովուն մէջէն :

Մմբակներուն տակ, կարծես ցատկտուկ

մբն է ծաղկի բերքերու, որովհետեւ բափած ծաղիկներն ամէն տեղ բանձր գորգ մը կը կազմեն: Կը դանդաղեցնէ իր վազքը, վարանոտ... - Ո՞ր երթամ... Ո՞ր կանգ առնեմ...

Զինչ ու բերել ծիծաղ մը, կանացի ծիծաղ մը մօտակայ պուրակէ մը կը պատասխանէ իրեն: Եւ ահա որոշում կուտայ. այդ կապելային առջեւն է որ կանգ պիտի առնէ:

ՏԱՂԵՐ

ՄԻՆԿ-ՀՕԱՆԿ ԿԱՅՍԵՐ ԵՒ ԻՐ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՐԱԿԱՆՆԵՐ ԹԱԻ-ՅՈՒՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻՅ ՇԱՐԱԳՐՈՒԱԾ:

Ամպեր... Ան իր պատմութեանին կը մտածէ. Ծաղիկներ... Ան իր դէմքին կը մտածէ:

Գարնան շունչը տարփատենչ կը վէտվէտի ցօղաքուրմ տերեւներուն վրայ որ բարամբունք կը դրասանգեն:

Թող ըլլայ կատարը Քի-իւն-Նու խստադէմ լեբան, Ան կը տեսնէ գէնիկա:

Թող ըլլայ ստուերալսիտ դարասափին վրայ Եսօ-Թաիին, Ան կը հանդիպի էնոր:



Ոստը, ծաղիկներով ծանրաբեռն, աւելի փայլուն է եւ աւելի անուշ կը բուրէ՝ բարիքին տակ ցօղին:

Թէ Անձրեւներու Պարիկը բլուրին վրայ այլ եւս չ'երեւար, այստեղ չէ որ ատոր համար պիտի ցախն:

Ու նոյն իսկ թող ինծի թոյլ տան հարցնել. Ո՞ր կնոջ յիշատակը այս աղուոր պալատին մէջ արժանի պիտի ըլլար ոգեկոչուելու...

Հազիւ յիշատակը գեղեցիկ Ֆէյ- Եէնին, ու միայն այն ատեն երբ էն հանդերձներու ազնրւագոյնին վեհափառութեան տակ երեւցաւ:



Գեղեցկագոյն ծաղիկը, լուսաշող կիկը որ կրնայ պետութիւն մը խորտակել, հով հովի, աչքը կը մոգեն:

Էնոր պատհառով, ժպիտը միշտ կը լուսաւորէ դէմք մը վեհաշուք:

Ուստի եւ ի՞նչ փոյք փախուստը գարնան էնոր համար որ, դէպ ի հիւսիսակողմ, բարամբունքին կը կըքնի, փեննաներու թուփերուն վերել, Տաղաւարին մէջ Արբեցուցիչ Բուրմունքներուն:

ՅԱՍՄԿԱՔԱՐԷ ՍԱՆԴՈՒԿԸ

Յասմկաբարէ սանդուխը ցօղով համակ պապուն է:

Յամբաբայլ, այս երկար գիշերով, վեհաստուռիկ վեր կ'ելլէ անկից, թոյլ տալով որ իր գուլպաներուն շղարշը եւ արժայական զգեստին տտունը փայլուն կարիւններէն թրջին:

Սեմին վրայ տաղաւարին, կանգ կ'առնէ շլացած, յետոյ կ'իջեցնէ բիւրեղէ օքօքը, որ կ'իյնայ, ինչպէս ջրվէժ մը, որուն ետեւ արեւը կը տեսնուի:

Եւ մինչդեռ կը հանդարտի ջինջ ճվլոցը սքօքին, տրտում ու երկարօրէն երագուն՝ մարգրիտներուն մէջէն՝ աշնանային լուսնին շողալը կը դիտէ:

ԳԵՏԱԲԵՐԱՆՆԵՐ ՄՕՏ

Փոքրիկ ալիքները կը փայլին լուսնի լայտով, որ արծաթի կը փոխէ ջուրին վնիտ կանանչը. ու կը կարծես տեսնել հազար ձուկեր որ դէպ ի ծով կը վազեն:

Մինակ իմ նուակիս մէջ, որ ափունքին երկայնքը կը սահի, երբեմն քեւակներովս թեթեւ կը հպիմ ջուրին. գիշերն ու առանձնութիւնը սիրտս տրտութեամբ կը լեցնեն:

Բայց ահա՛ նունուփարներու թաւուտ մը, խոշոր մարգրիտներու նմանող իրենց ծաղիկներով. թեւակներովս մեղմօրէն կը շոյեմ զանոնք:

Տերեւներուն սարսուռը գորովագին մըրմունջ մը կ'արձակէ, եւ ծաղիկները, իրենց փոքրիկ ներմակ գլուխները հակելով, կարծես կը խօսին ինծի:

Նունուփարները կ'ուզեն զիս մխիթարել, բայց ես արդէն՝ զանոնք տեսնելով՝ տրտութիւնս մտոցեր էի:

(Շարունակելի)